

զիացիք աւ կնացին , և որովհետեւ բռ-  
լոր աւերակ էր ու բնակելու տեղը էին  
կրնար գտնել՝ հազիւ չորս օր կեցան  
հօն : Ենկէ ետքը շատ եւրոպացի  
Ճամբորդներ Պալմիրա քաղաքը տես-  
նելու գնացին . բայց Առւտ , Պուլքը ի  
ու Տոքինս անունով Ենդիացիք ա-  
մենէն աւելի մանրամասն տեղեկու-  
թիւն տուին հիմակուան աշխարհա-  
գէտներուն աս քաղաքիս վրայ , և ի-  
րենց գիրքը Ո՞նտրա քաղաքը տպուե-  
ցաւ 1753ին , մէջը 57 հատ գեղեցիկ  
պատկերներով :

Պալմիրայի աւերակները արևելեան  
հարաւէն դէպ 'ի արևմտեան հիւսիս  
մէկ մղոն ու կէս տեղ բռնած են ու-  
ղիղ գծի վրայ : Երեւելեան ծայրն է  
աս աւերակներուն մէջ ամենէն երեւե-  
լի շէնքը . կ'երեւնայ թէ արեգական  
տաճարը աս է : Տաճարին դիմացը  
մեծ գաւիթ մը կայ քառակուսի , ա-  
մէն մէկ կողմը 600 անդղիական ոտք  
երկայնութեամբ . ասոր մեծ գուռը  
արևմտեան կողմը կ'իյնայ : Են գաւ-  
թին մէջ բնակած են Երաքացիք ե-  
րեսուն տունի չափ . տաճարին արևմը-  
տեան կողմը տաճկի մզկիթ մը կայ՝  
ան ալ խարիսխած : Վիշ մը անդին է  
քաղաքին փառաւոր կամարը , ուսկից  
կը մտնես մէկ հրապարակ մը որ 4000  
անդղիական ոտք երկայնութիւն ու-  
նի , ու ծայրը գերեզմաննոց մը կայ :  
Պալմիրայի այլայլ շէնքերուն մէջ  
քրիստոնէից եկեղեցի մըն ալ կայ .  
անկէ զատ՝ քաղաքին արևմտեան կող-  
մը ուրիշ բարձր շէնք մը կայ շատ փա-  
ռաւոր , որ Պահոկղետիանոսի շինածը  
կը կարծուի :

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՄԱՀ ՎԱՐԱԿԱՅ

ԵՒ

ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ԴԵՒՌՆԴԵԱՑ

Ո՞նք ուրուք կեանք ըլքեղ և մահ երթանիկ  
Քան զոր ձնեն երկնից ողբովք հայրենիկ .  
Յաստեղս ու 'ի ստոր անմահ հեցցէ նա յաւերժ ,  
Լընու զաշխարհս և զգարս նորին անուն պէրճ :  
— Խակ հայրեննեաց որ 'ի սիրոյն իցէ վրէպ .  
Տուգանս ասաէն , և անդ կրեսցէ երաշլսէպ :  
Ո՞ւ երկոցուն տեսող Մասեաց 'ի կատար  
հայրենականդ Ոգի , լարեա զիմքընար :

Ե .

Ի բարձրաձեմն հասեալ գէտ ակն արևուն  
Չանթս արձակէր 'ի կապարձէն հրատեղաց  
Յասպար երկրին ընդ Ճանապարհ գալիկադոյն ,  
Եւայր կոպճուտ խոպանն 'ի բոց փայլականց :

Ի աօթագին հրատէն յուղեղ շանթահար  
Զովիր զեռնոց յանապատին թափառկոտ  
Խսորերկրեայն Ճեպէր 'ի մութն իւր գագար .  
Սոյլք անհամբոյք հերձանէին միայն զօդ .  
Հաղիւ ծիծանց վայրի զուղէշն իւր կարկամ  
Զմէկը սոճին իբրու արձան յաւերակ ,  
Յորոյ ի ստուերս առ մըաերմին բարեկամ  
Ոչ վայելաց երբէք նըսաեալ միայնակ :

Անդ երբէք ոչ հընչեցին քաղցըր կարկանք .  
Անդ ոչ հողմիկ թէպէտ պանդուխտ էած թէ ,  
Անդ ոչ ծաղկան ծաւկիք 'ի վեր բացան աչք ,  
Եւ ժըպտեցան ընդ արշալցոս , ընդ արե . . .

Ա. Ա. 'ի հեռուստ գեղնեալ փոշին վեր 'ի վայր  
Ըցքրաստանին տայր նըշմարել բեւնակիր ,  
Ուրք ճօճաւոր զըլսովք յանջատ գնային պար ,  
Եւ վարողաց խոնջ գիտէին գէմք զերկիր .

Իբրև կոճեգք ծըփեալք 'ի ծովլայնանիստ  
Վստանդական երթայր անձնիւր առ 'ի կամն ,  
Կամ զերթ խորհուրդք անկերպարանք որ ընդ միո  
Տարուբերին սաղապաճեմք յունայն ժամն .

Եւ որպէս բուռն յանկարծածին նոր խորհուրդ  
Զի զօրացեալ տիրէ մըտաց աւեն ողջոյն ,  
Այնպ յանկարծ փրփրերախ , ձաղկ ջերմն 'ի կուշ  
Անտուսս նըժոյդ արավարծախէր զգաշտն անհուն .

Զեռն հեծելցն յեց յանդըրուարն 'ի հուժկու  
Եւ աչք հազիւ ձանհապարհն կային պիշ .

Լայն յասպարէզ խառնեալ մըտացն օգաչու  
Եւ 'ի խորհուրդը ճախիր առնոյր լուսանիշ .

Եւ մըրկավար թըւէր նըժոյդն 'ի շըղթայս ,  
Այնպէս սաստիկ էր տենէ 'ի սիրտ վարողին .  
Մինչ հասարակ աւուր խարշագն յակամայս  
Ծառոյն ձըքէր 'ի գոյզն ըզնա հովանին .

Գամ մի ընդ կողմն ելեալ քամէ զնիոյն բաշ .  
Որով երբէմն 'ի յաղթութեանց ելեալ յորս  
Յորժամը վանդ փողը զփուընչմանց խառնէր վաշ .  
Զվահագն 'ի գաշաս յարուցանէր ահաւորս :

Եւ զոսկեկուտ լուծեալ ըզթագ ճակատուն  
Գարգմանակաւ հրակէզ գիմացն հով ածէր .

Մերթ յերկայնեալն յառէր լընթացըն գրաստուն

Եւ մէրթ յուղին զոր հասանել մընայր գէւ :

Յականակապ 'ի լայն կամար գաստիւն յեց  
Ցուզմանց 'ի յոյզս անդ ընթանայր մըտախորհ ,  
Սահեին ժամկ , շողն իջաներ տապայեղ ,  
Յանըգաստից դըլէր 'ի հոգս ահաւոր . . .  
“ Ո՛չ , ոչ թողից , գոչեաց . սարսէաց անապատն .  
” Ո՛չ , ցորչափ եւս Վասակ Սիւնեաց իցեմտէր ,  
” Մի թագակապ այլ նազեսցէ յԱյրարատ ,  
” Երդուեալ 'ի գահն յորմէ սարսէ տիեզեր . . .  
” Հապա , սլոցիր սեակդ իմ , տար զիս 'ի փառս ,  
” Ի դուռն Արեաց երթեալ գրացուք զոր Կորոյս  
” Վատաբազդիկ Արշակունին 'ի Կըւառս ,  
” Հապա , մինչեւ կալեալ ըլլաշտն երեկոյս ” . . .  
Եւ աչք հարեալք 'ի հրաբորաք եռանդան  
Ուքան ըզթադն ինչ տեսանէր ըզիտաց .  
Այն ինչ հանդուշն 'ի ձեռն առեալ զերասան  
Քառասրմակ արոփմանց յահուր տայր սըլաց :

## Բ .

Ի.ՍԿ այս ուստի՞ յանկարծ ձայնիւս յամայւոշ ,  
Խաղաղական երդոց մըրմունջքս այս դողդոջ .  
Արդեօք հրեշտանի առ հրեշտակ յօդըս կարգայ ,  
Եթէ գարունէր հասին յերկրէն բիւրակնեայ . . .  
Ո՛հ , այս իմոյ քաղցր հայրենեաց են բարբառք ,  
Երկնախօսիկ հընչեն հոդւոս իմոյ լարք .  
Զայն մեր հովլուաց , զոյց քակեաց հէնն ըզփարախ ,  
Զամբիծ գառինս գայլոց մատնեալ 'ի յերախ ,  
Եւ վայրատեալ զոմն 'ի ձոր զոմն 'ի հովիտ ,  
Յօշ անդամովք ծածկեաց ըզմարդ գեղափթիթ .  
Լըռեաց , լըռեաց անմեղ հօտին բառացիւն ,  
Որում կամարն երկնից միայն տայր վանդիւն .  
Հանդըրուանաց պահնակ մանկաին զինակիր  
Կայ 'նդ հովաննօք Աւարայրի ընդ երկիր .  
Եւ շունչքն իջեալ ընդ այդաձեմին զեփիւու .  
Յիւրեանց մընչեն Ճարպաղիս քաղցր և տըլսուր ,  
Եւ ընդ ցոլենիս վարդք արեանցն անկանին ,  
Զուարթ ակնարկեալ՝ յուզի արաօսր և թռանին . . .  
Խսկ նր հովիւքս 'ի ցալոյն իւրեանց ու 'ի սրընդէն  
Կապաեալ յանդութ 'ի սեադէմ իւուժանէն ,  
Խոշուանդանաց մատնեալ զանձննս փարելիս ,  
Ո՛հ , ըստըրկաց հանդոյն վորին յամայիս ,  
Վայրավատին զէետ սակաւուց ոչնարաց  
Կողողելով դիմեալք ալեօք հընութեանց :  
“ Ձեզ լըռւասկիցն ոխնարք գաւթիս , սիրունք մեր .  
” Ձեզ զոր 'ի դիրկ սնուցաք ու 'ի ծոյց վլշտըմեր ,  
” Գամք ահա գամք 'ի հարկանել ըզպասուք  
” Տալ 'ի յարմումն յեաին զաշացս արտասուք .  
” Տալ սիրեւացտ ըզթերմ սիրոյն ըզհամբոյր ,  
” Անձեռնհասք առ այլ , ըզըթամբքս այս մաքուր ,  
” Զե ո՞ր մեղ յայսմհեաէ իցէ այլ հանդիստ  
” Բայց վասնելոցտ ըզհետ վասնիլ աներկմիտ ” :  
Ո՛վ քաղցրախօս ձայնք հայրենեան , և այս ձեզ  
Սուրբ տաճարաց փոխան մընայր ասպարէզ .  
Եւ հայաստան 'ի ձեզ եգեալ զաքս համակ ,  
Արդ և վիրացն իսկ չունիցի գեղ համակ .  
Այլ որ զաշնարհք երբեմն 'ի հուր վառեցէք ,  
Արդեօք և զմինդ որ թափառեալ ըզըմն հէգ ,  
Դարձուցանէք 'ի հօտն անմեղ զոր ելիք ,  
Եւ հայրենեացն և տեառն 'ի սէր ձըգեսչիք . . .

## Գ .

Ի.ՍԿ նա ձայնիցն 'ի լուր անձամբն ընկըրկեալ ,  
Մինչդեռ նըժոյդն յօդս արկանէր սուր սըմբակ .  
Յառաքինեաց պըչնու 'ի դէմն լուսափայլ ,  
Յանկարծահակ կարծէ զուարթնոց սուրբ բանակ :  
Երան ըստոյդ այլ իւր կասեն սառնորակ .  
Յամաքեցաւ լեզուն , զերծան սանձք յածըյն ,  
Իրու կոհակ բախսեալ ընդ կողմն հակառակ  
Մանըր փըրշէր , խաղաղութեան գայր յոզդոյն .  
“ Ո՛ որք 'ի մահ գիմեալք , ընդ միտս ասէր , գուք  
” Անշուշտ կենաց ակընկալէօք պարարիէ ,  
” Զէնչ ինչ պատգամն յերկնուստ զոր յար ըն  
թեանուք ,  
” Ա՛հ , զինչ պատգամն արդէօք վասն իմունիցիք ,  
Տանձէր իսրազիւ , սիրա 'ի թունդ շուրթն 'ի յերեր ,  
Կեղծաւորել հազիւ բաւէր եղիկելին ,  
Եւ այլ ընդ այլ բան փոփիսեալ ըսփոփէր ,  
Անդիտացեալ մըտօքըն զօձ տէրունին :  
Ուռնոյր ըմբոսս գարձեալ յոգի խելայել ,  
Աշտանակէր 'ի նժոյդ անխոնչ յընթացից ,  
Իրու փըրին 'ի նպատակէն իւր անշեղ ,  
Դարձեալ վարդէլ առնոյր յուզին հըրձուալից : —  
Այլ յով մըլեալց , հրաշունչ վարես ըզնըժոյգ .  
Դատատանիք կան հասեալ 'ի գլուխքո , Վասակ .  
Զքեզ Ղեղնդեայ կարգան ահեղն այն ըզրթունիք :  
Արձանացաւ . գահիճ են իւրդնք անհաստատք :  
Խսկ ծերունւոյն գէմբ վառեցան հուր 'ի հուր  
Եւ միւնափայլըզգագաթամբ հերք գիշան ,  
Շանթիք 'ի յաչս և փայլակունք 'ի յօնս իւր ,  
Այլ շուրջ պատեալ յաստուածային հեզութե :  
Իրու սստիկան մահուն անվիկապ անաչառ .  
Յառաջ անցեալ գաստ երկնազօր կարկառէր .  
Եւ ըզհրացայտ լուծեալ ըզըթանցն ըզկամար  
Հարցուած շանթիք , թէ « Յով փութաս Սիւ  
նեաց տէր » :  
Լըցաւ բարբառն ընդ անապատս , յով փութաս ,  
Իրու 'ի յեդեմ որոտացեալն առ Ադամ ,  
Եւ պակուցեալ ըզնոյն կրկնէր սիրոն ըզձայնս  
Իրու ամպրոպաց խիտ գըզորդմունիք գամբք զգամ :  
Այլ փառամոլն ոդի անզեզ է 'ի սպառ .  
Ճըգնի բոցով վառել ըզցուրտն իւր բերան ,  
« Փութամ առ տէրն Արեաց ըզթագ վէհափառ .  
” Առնուլ զազդիս , այսքան քըրտանց իմփոխան :  
— է 'հ , որոտաց յայնժամ գըզիու ծերունւոյն  
Եւ երակացն յոյզք 'ի խորոց անդ սըրտին  
Զաստուածական ընթացուցն վեհ աւիւն ,  
Եւ արձագանդք լայնածաւալք հընչեցին .  
“ Առ արդ Արեաց փութաս մատնիչ տնըդ . քում ,  
” Որջ երթ , արժանն ըզքեզ վարեալ արդ տանի ,  
” Այլ որ եժերդ հայել 'ի սիրու ապառում  
” Յարիւնազանդ ազիս քոփս քո տանն հայրենի ,  
” Դու որ զյետին չիչուցեր ճրագն յԱյրարատ ,  
” Որով աչք յայսմհեատէ գունդ թագն հայիս ,  
” Դու ունկնախից յայնքան աշխար տարապարտ  
” Լուկիցն Գողթան քոյց գուանաց ըզբամբիու :  
” Անդիտացար . անդիտասցին մինչ 'ի սպառ .  
” Զի բազդ քոյին յեթերն 'ի վեր մըթնեցաւ .  
” Զոր թողեր թողնաս զքեզ , սատեզքն են խաւար .  
” Հաս ժամանակ , հաս գատ , վըհիու . քո հատաւ :  
” Աւաղելին Վասակ յաւերժ արտասուաց ,  
” Ո՛չ տեսանես , զուարթունիք 'ի բէն բաց փախեան .

” Վարսպքո մոխիր կալեն ըզպիդ քոց բագնեաց ,  
” թագք զոր Տըրդատ եդաւ՝ շանթիսքեղ տեղան :  
” Զըտեսանեն շուրջըզքե զայդքան բանակ  
” Որ ուխտ ՚ի սիրտ յԱւարայրին մարմանդից  
” Վէրելս յերկինս աւնեն հըրձուեալ ըուսապսակ ,  
” Իքեղ խոժոռ աչօք դիտեալ սպառնալից .  
” Եւ չըլըսեն զայդքան ամբոխ ձայնս ՚ի վեր  
” Արեան ցայտիք կըրկնեալ բողոք առ բողոք .  
” Վրէք ՚ի յերկնէ , վիէք ՚ի յուխտէն զոր լըքեր ,  
” Վրէք անմեղաց , վիէք հայրենեացդ անողոք :  
” Պետք և ծառայք անտերունէ , լուռ գերդաստանք .  
” Պարկեցտ կուսանք , սուրբ հարսունք , որբք և այրիք  
” Եւ փարազանց որդիք զոյեալ լեռնականք  
” Եւ տղիրամած անարօր գաշտք հայրենիք .  
” Եւ . . . ով ահեղ տեսարան , գէսք սոսկալի ,  
” Տունք Աստուծոյնդ յաւիտենից աւերակո  
” Մոգուց մատամբք ցըրուեալ յերեսը երկիր  
” Եւ Գրիգորի անաշխարհիկ լեալ որդեակեք .  
” Լուսայն ՚ի սպառ վրէք քեզ կարդալ , հէտ վասակ . . .  
” Երթ արդ բայց զայս թէ ձանապարհ տեսցես այլ .  
” Ապա տեսցես և զաշխարհին մեր ըզթագ ,  
” Եւ չիցէ տեառն ընդ իս երբէք խօսեցեալ ” : —  
Եւ իբր ըզծով անզուսապ և յետ եւրոսաց  
Սուրբ մըրմըռմամբ սրացաւ ՚ի բաց երէցն այն .  
Եւ ՚ի դառնալն հատան սաստիկ կայծք յաշաց .  
Լուսութիւն ահեղ տարածեցաւ մեծ վախճան :  
Իսկ դատապարազն քան ըզիսուի ՚ի յերեր  
Յերիվարին նիսու կործանէր անշըշունջ .  
Եւ ՚ի պահուն թաթ անմանէն խոնարհէր  
Գրել ըզըրտիւն սեաւ վրձիռ և անշունջ :  
Ո՞հ , ՚ի խորոց սրբան թընդաց հոգին զուր .  
Զանք իւր ժըպիրհ ձըգեաց յարև բարձրելցն ,  
Նւ յուսահատ թափով մըզեալ ըզլՍեան իւր  
Անհետացաւ եմուս ՚ի քող գիշերոյն : . . .

## Դ .

Ո՞ւ , ամպարիշտք , աչք բարձրելցն ոչ նընջեն .  
Եւ հազար ամ արդարութիւն թէ լըռէ .  
Զանդարձ վըճիռն յոր հաստատին բաղդք ամէն  
Հրապարակել մահացուաց ոչ յամեսցէ :

Ո՞ի բերկրաւէտ յաջողութեամբ կուրանայք .  
Կեանք ձեր անվիշտ՝ զանխոււդարանք , օք անյայտ ,  
Խարկան մըտացդ են զաղփաղփուն պատըրուակք ,  
Ու վըիպեսցէ մէտ ՚ի կը ըուոցն իսկադատա :

Սրարշաւ կառայն անիւ հատեալ բիւր սահման  
Առ գիտակին գործէ յաջախ խորակմունս ,  
Մարդք ծաղկերանք կորուստ վէհից մերկանան ,  
Ի վայրկէնի մահկանացուաց ջըրի յոյս ,

Նենդժուափն ոչ յաջողեցաւ յաւիտեան ,  
Երբէք մատնիչ ՚ի դաւն իւր ոչ վայելեաց .  
Չեղն երկինք խուլ զրկելցն առ ՚ի ձայն .

Հող ոչ ծըծէ զարիւն , զարտօսր անմեղաց : . . .  
Յինչ պանծացեալ գու սոնքաս հէգըդ Վասակ ,  
Զինչ քո առ մարդ կամ զինչ առ վէհը բնաւին  
Յոր յուսայցեան իցեն քո բնաւ խուն վաստակք ,  
Զոր ջընջեցեր վաղ մատնութեամբըդ կըրկին :

Յոյս ՚ի Վասակ . — մեռաւ անմահ յոյս սրբան .  
Սնոսիք տիրեալ տարտամ մըտացն և սնոտեաց .

Կոչեալ ՚ի գուռան , որում ցանկայր , յարքունին  
Պըճնազարդէր ըստ օրինի հայրենեաց :

Քան զագուաւուց զուսով սամյոր սևաթոյր  
Եւ գումարուակ պարանոցին ՚ի բոլոր ,  
Ականակուռ կամար հովան փառացն իւր ,  
Վարազագրոշն և գինդք գոհար չովաւոր .

Որպէս զարե ՚ի կարծատման ձանանցին  
Յետին ըուսով փայլ արկանէր գողանի ,  
Եւ խուսափուկ փառացըն կնիք այն յետին  
Հարան ՚ի պանձ դիտակ Սիւնեացն իշխողի ,

Հանգանակել ընդ գիս կարծէր եղիելն

Մինչդեռ յանգէսա զերդ գուարակ թագազարդ

Ի արևորակ մատչէր մահուն իւր բագին :

Ո՞վ զինենդող , զի գիւրաչուրջ է մեզ բազգ : —  
Խակ վերամբարձ մինչ ըըռնական ՚ի գահոյս  
Գոռողն արեաց և անարեաց ել Յաղերտ ,  
Շուրջըզըրեալ աւագորեար բազմահոյս ,  
Չարժեցան գաողք , երկիւղ և յոյս ըզձակերտ .

Ի բարձն յերեր ել բազմեցաւ և Սիսակ .

Աչք ատենին ըլացան փառացն ՚ի չողիւն ,

Այլ ՚ի գիմացն ՚ի մրուր խըզմին սեորակ  
Գրժտեալք ՚ի բաց վարին յանհաշա ՚ի ցասում :

Հրաման արւաւ գատաստանի , եհաս ժամ ,

Եւ ծովածուփ ատատանեցաւ առւն գատին ,

Ել եկակոչ առ կապելց վեհ երամ ,

Անդ մատուցեալ գան քահանայք ձըշմարտին .

Վըսեմականն անդ գերութիւն Վրամայ ,

Եւ վեհազանց անդ կան սերունդք անտփուր ,

Եւ անդ պատճէնիք , թըզթեան , կընիք , բիւր վկայ .

Ապա լուռթիւն տիրէ , թընդաց սիրտ անհնիւր .

Եւ անդ . . . և իբր ասեմ . . . ողորմերեսոյթ .

Ի սեապօզ վարագուրէն հուանի

Բերի թագիւն Արտաշիս սարաւոյթ .

Եւ արտասուեաց որդուուփն ոգին հայրենի :

Այլ ՚ի Վասակ սիրտ վրջացեալ բարձրանայք .

Պարզէ զժակատ որպէս վարազըզտանիմ . . .

Այլ սոսկալի նդ նըմին անդուստ շողեալ գայր

Մերկապատեան առ թագին սուր երկայրիս .

“ Ընդ երկար , հայք , յունկն աբբայից արքայի ”

“ Հընչեն բողոքք . արդ օր է ձեզ հատուցման .

“ Աւասիկ թագ ձեր և սուսերդ առաջին .

“ Ո՞յք դատապարզք Սիւնեոյդ կմ ոյք են պաշտպան .

“ Քանիզ զըըրտանցն այսօր առցէ զիփիարէն ”

“ Թէ դրանս արեաց գա ծառայեաց միամիտ .

“ Իսկ կեղակարծ թէ նիւթեաց նենդ անօբէն ,

“ Դատեսցէ սուրս այս ըզվէճիռ ձըշմարիտ .

“ Մատիր խըմբեաց Վրշաւիր , ցոյց աստ ըզքոյ ”

“ Եւ գու Սիւնեաց տէր աստ ըզքոյս մատուցեաւ ”

Ել Վրշաւիր , և հայաստան բարձ խրախոյս .

Եւ խմբեցան զնովաւ ժողովք միծ ապէս . . .

Ղենդ լըռէր . կընքեալ զանդարձն էր վըդիր .

Բարբառեցան օծեալ շըրթունէք Սահակայ .

Համաձայնեաց ատեանն ընդ քաջն Արշաւիր .

Արդարութիւն պարզեաց ըզդրօսն աներկբայ :

Սարսեաց Սիւնին յոդուոջ . կանգնեալ հայէր

լուրջ .

Խըր ըզքեեկն յանապատի մերկ անջատ

Ըզբարձրացայք գլուխն հոլոնեալ խընդրէր շուրջ .

Եւ չեգիս , ա՞ն , չեգիս զոք անձն յուսահատ :

Գումարեցան զնովաւ անմահք ՚ի բարձանց .

Աչեղ կը չի քննէր եղան ՚ի դատա կէնդանոյն ,

Սուր ընդ թագին մատեան ՚ի նժար , եղէռ ռանց .

Ժանդ զերկաթով մածեալ արկաւ մէտն իսկոյն . . .

Մղձկեալ աղեօք դըժոխըմբէրըն զայրուցք .  
 Հուր փորատէր , ծախել զատեանն իցէ հնար .  
 « Յառաջ մատիք իմ Վասակայ թեւարկուք » .  
 Անպատասխան գելաւ բարբառն վայրապար . . .  
 Լսել վըճռոյն , զոր ետուն սիրոք , կայր ատեանն .  
 Այր աղբատեաց երեկը չունի բարեխօս :  
 Ո՞հ , պարտաւոր դրսու Վասակ , Վասակն այն ,  
 Եւ թօթափեաց Մասիս զարեանցն իւր ըզցօլս .  
 Մըթագնեցան տկընկալիքն և աշխարհ .  
 Գելոյր գլորէր երր ըզվեշատ գըլիակոր ,  
 « Ահ , մի զիս մի այդպէս կոծէք գըլձաբար ,  
 « Դոգէք ըզակըն Արեաց կարդամ գատաւոր .  
 « Երդնում յարե նորին , ՚ի կրակն ես երդնում ,  
 « Ո՞վ գիք գըլթածք , մի անողորմ՚ի սպառ կայք .  
 « Են են և իմ Վասակք , է ճիգըն բաղըում ,  
 « Զի՞ոց յիշէք , ընդէք ըզբնաւ մոռանայք » . . .  
 Մի՞ ևս , կարկեաց մատնիչ եզբարցդ և Արեաց ,  
 Արքայ ինքնին ըզբեզ արար գատապարտ .  
 Է՞ջ ՚ի վայր , էջ , և զարդս յանձնէդ հան ՚ի բաց ,  
 Առ ըզբաժին այնիքան արեանց տարապարտ :  
 Ի վայրկենի աներդեցաւ եղիկելին ,  
 Ի վայրկենի յամենայնէն ոստապանց .  
 Ոչ ինչ գիտէր ոչ բայց ըզսուր զերկսայրին ,  
 Եւ յատենէն վարեալ մերժէր գունակ շանց :  
 Ոտք իւր զանդունդս այնուհետև սիրէին ,  
 Երիթամած շիջան աշերն յարես յայս ,  
 Ըունչ մինչ ՚ի շուրըն անմերձ հեղչնոյր՚ի սըրտին ,  
 Տոռն անիծից ընդ անձն երթայր յանըզգայս . . .  
 Զաշս իւր եբաց . . . կարծեաց հեծեալ ՚ի սեաւն  
 իւր .  
 Դարձեալ եբաց . . . եգիտ մատակ ընդ իւրեաւ ,  
 Իբրև սազարթ ՚ի թես հողմոյ թաքթաքուր  
 Ժողովըրդէան ոսոխի անց զառաջնեաւ :  
 « Ո՞ւր է , գոչեաց , բանտ իմ մըթին , ուր է մահ ,  
 « Եկայք պատել զեղուկ Վասակս անտերունչ ,  
 « Զի՞ ոչ ժուժէմ . . . ոչ հանդուրժէմ . . . վա՞հ ինձ  
 վա՞հ » .  
 Եւ ոչ կըքնեաց տարուբերեալ ծոցոյն շունչ . . .

## Ե

Ճ. ԱՆՐԱԴԱՆԴԱՂ. Թանձրանայր մութ խօլական  
 Սկաթորմին յուրուականաց ձեմարան ,  
 Զընդան ահեղ մահկանացուաց ոււնմահից .  
 Անդընդաբնակ լոկ վիրագացըն դրակից .  
 Դամբանականն անդ լուծ անէր լուռութիւն  
 Ի շունչ հողմոյ , յոսկերուաւոյ սօսաւիւն  
 Ըզմահահու կախեալ զորմոց շըզմայիւք .  
 Իբրև յանըյս ծայր բւեռին ձիւնաբուք  
 Ի գէջ անկեան յակումք որդանց իրանին  
 Կըստէր անյուշ Վասակ ՚ի ժամն իւր յետին . . .  
 Չէր այն Վասակ . այլ Ծըլապատ ոսկեց կոյտ  
 Զոր հին անէծք բուծանէին օձապտոյտ .  
 Չըկայր տեսիւլ , բնաւ ինչ ըզկայր ՚ի մարդոյն  
 Բայց շունչ կերկեր , և որդնահար իւր լեզուն :  
 Զանձն իւր յիշեաց , և ժողովեաց զոյժն առկայծ  
 Զանդառնալին աւազ յոգւոցն առաքեաց . . .  
 Առ դուրս բանտին կայր բարապան իւր առազ  
 տուկ ,  
 Որ ըզկենացն ածեալ պարէն անիծիւք  
 Զայս միշտ ողջոյն ասէր յայդուն և յերեկո ,  
 թէ « այ ըրւառ Վասակ , ցերք ցերք դու կեցցես .  
 « Ե՞րբ ՚ի տեսոյդ զերծանիցիմես ՚ի սպառ ,

» Ե՞րբ յորդներոյդ թաղեացիս գիրկն ՚ի խաւար » :  
 Ցետին զընչովն ըզնա ձայնեալ անդ Վասակ .  
 « Եկ զերծանիս այսուհետեւ ովլ պահնակ .  
 « Անջան ես որս էի , ներէր ցարդ ինձ մահ .  
 « Այլ բուռուն հարեալ այժմիկ ըզհեա ձրդէ , ահ . . .  
 « Տեսանիցին զայրէն և գու ստուերաձօճ  
 « Եւ զանիրան գընդին աղմուկ խառնագոչ .  
 « Եւ զարքունիս ոչ տեսանես տարատրին ,  
 « Եհէ քանի ամբոփ և չուք ինձ կազմին .  
 « Ահա գահոյքն , ահա հանդերձն , ահա թատ  
 « Հրով ծըլըրիով լընդելուզեալ բովանդակ .  
 « Ահա սպայիցն իմոց իրունի գունդ զինե .  
 « Եւ զհամառօսս այս կարձել լոյս անարե . . .  
 « Եւ աշա գնամ , գնամ ուր շատիզ հորդեցի .  
 « Թէ ոչ ՚ի վեր Վասակ ՚ի վայր մեծ միցի . . .  
 « Այր դու , յօտար երկինոն երգմնի զքեզ առնեմ  
 « Եւ յամենայն՝ յորոց լըքեալ մերժեալս եմ .  
 « Լուր Վասակայ տեառնըս Սիւնեաց զանդարձ  
 ուիստ  
 « Զոր կընքէ կեանքս յերկնից յերկրէ ՚ի փախուստ .  
 « Ձեռք Երկնայնոյն զոր պըղծեցիս ՚ի համբոյք  
 « Խոստովանել ինձ տան շընչով սեաթոյր . . .  
 « Ի պատելոց զինե շարեացս ՚ի ժանեաց .  
 « Լուր մատնըզիգ քում տուն Հայոց և սարսեաց .  
 « Ես եմ , ես այն յաւազանին սուրբ ուիստէն  
 « Ու՞ի Գրիգորին կամաւ հերձեալ ՚ի հօտէն ,  
 « Ես ճապաղեացդ եմ պարտական Արտազուն  
 « Ոյց Վարդանաւ հասեալ գան գունդք քաջազուն ,  
 « Զամէն փըքին առեալ ըզփիրտ իմ քաղէն ,  
 « Զալօտն հայկեան պահանջելով փառս յինէն . . .  
 « Անսացէք , ո՞հ , ես որս եմ արդ գըժոխոց ,  
 « Մի՞ յանիծել կուտէք յոդիս զայգբան խոց ,  
 « Այդք խոժուու աշկունիք Վարդան դու արի  
 « Եւ Երիցուդ շըլըունք որ լուռ բարբառի  
 « Բզհէդ սըրտիկս յարեան թաթաւ բիւր պատառ  
 « Ցաւերժամական իջուցանեն ՚ի խաւար . . .  
 « Վաճառեցի զտէր իմ , զախարհ և ըզյոյս ,  
 « Եւ զկորըստեան զայս ըստացայ վիհ անլըս ,  
 « Յոր կիսաթաղ՝ ժառանդութիւն թողում ձեզ  
 « Ամենեցուն որ զիմ գընայք զասպարէզ  
 « Մատնից կրօնից , եղբարց ուանձանց իսկ խըլ  
 ձին ,

« Զիմ զինքնադատ չար յիշատակ և բաժին ,  
 « Ցորչափ Ա ասիս ՚ի հայս և տէրն ՚ի գահ իւր .  
 « Անլոյժ վըճիր . զոր կընքէ շունչ իմ աղիսուր .  
 « Վսպընջականք իմ , գըժոիք , դուք վըկայք էք .  
 « Ո՞վ Վասակայ կորիւնք , յաւերժ ձեղ անէծք » :  
 Զարկաւ յորսայս մեռելուին իւր զաղիք ,  
 Բաժանեցան գեք և որդանցըն ջոլիք .  
 Եւ զըպէս բոց անէծք՝ զոր յանձն իւր կարդաց  
 Շարակեցաւ զվայրօքըն գժոիք անդ տիրեաց . . .  
 Այլ դու փախիր , Մուսա , փախիր ՚ի ժանտէն ,  
 Եւ ըզկըրկն սիրոյն երգեա վկայս աստէն :

( ԱՏԱՐՏՆ ՅԵՐԵՎԱՆԿԱՑՑ )